



ԲԵՐՈՅՆՎԱԾՆ, ՈՒՍՈՒՄՆՎԱԾՆ, ԱՐՈՒԵՍԱՏԻՏՈՎԱԾՆ

<p>Է. ՏԱՐԻ 1893</p>	<p>Տարեկան 10 ֆր. ոսկի — 4 դր.: Հեղափոխական՝ 6 ֆր. ոսկի — 2 դր. 50 կ.: Մեկ թիւ կ'արժէ 1 ֆր. — 50 կապ.:</p>	<p>ԹԻՒ Տ ՕԳՈՍՏՈՍ</p>
----------------------------	--	-----------------------------

ՈՐՍՈՐԲՄՍԵՄԵՄ

ԳՐԱԿԱՆ

ՀՈՐԻՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Լ Ր Ր Գ Ր Ր Թ Ե Ն Ե

Ի 16/28 Հ Ա Վ Ց. 1894



Կցեալ գարու մշկերը
 Պարսկաստանի Շիրազ քաղաքի քաղաքացի Հմառնի որդի՝ Յարութիւն քահանայն իւր երկու որդիքը տարժամ մահուամբ կորսնցընելով՝ Հիրազէն երկու ժամ Տեառ Բարաբուսայ լեռները, որոնց ստորոտն էր Հիրազի Հայոց գերեզմանատունը, կ'երթայ կը ծածկուի, եւ նոյն լեռները ճգնող Կերթիւնբու Տեառ եօթը տարի առանձնութեան մէջ կ'անցընէ: Ընտանեաց թախանձքը վերապես կը յարդի զինք լեռներէն իջնցընել. բայց ինքն այլ եւս չի մնար ի Հիրազ, այլ կ'երթայ

Հնդկաստանի Մադրաս քաղաքը 1780ին վերջերը եւ այս տեղւոյ Հայոց քահանայութեան պաշտօնը կ'առնու:՝

Այստեղ Յակոբ Հահափրեանց նոր ջրուղեցին 1772ին առաջին Տայ տպարանը հաստատած էր, ուր մինչեւ 1781 քանի մը գրքեր հրատարակուեցան: Երբ Տ. Յարութիւն քահանայն հեռագրերը ընդունած էին: Տ. Հմառնեան տեսնելով տեղացի եւ մերձաւոր ազգայնոց ուսումնասիրութիւնը, կը խորհի նոյնը պահպանել եւ արժարձել սեպհական տպարանի մը միջոցով: Գործն սկսաւ. Տ. Հմառնեան ինքնին անձամբ Տայ տառեր փորագրեց, ձուլեց, եւ անձամբ սկսաւ շարել:՝ 1789—92 տպագրեց Պատմ. օրոյց կուսին Մարիանէ, Յիսուս Որդի, Պանազան տեարակը, պատմութիւնը, բարոյական առասպելութիւնը, գիրք Պորփիրի եւ այլն:՝

Տ. Հմառնեան մտածեց տպարանին յարատեւ գործ մը գտնել եւ իւր Տայն օգտակար եւ ընթերցանելի գործ մը հրատարակել, որ իւր նպատակեամբը շատերը յընթերցումն զրդեւ եւ շատերուն օգնէ: Եւ ահա Մադրաս մայրաքաղաքին մէջ հրատարակուած անգղիերէն

՝ ԵՊՈՒ ԱՆՏԱՆԱՅԻՆ Բ. Խ. «Արամայե», կազմութեամբ, 1896, էջ 118:
 ՝ ԵՊՈՒ ԱՆՏԱՆԱՅԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԻԱՆԷ, ՄԱՐԻԱՆԷ, 1789, ՅԻՍՈՍԱԿԱՐԱՆ:
 ՝ Արդարեւ ցարգի, 1795, էջ 372:

2/29

լրագիրները միտքը բերին, որ կարելի է Տայերէն նշնպիտի թերթը մ'ալ Տրատարակել: Այս խորհրդածութեամբ եւ այս գաղափարներով 1794ին Ղամար ամսոյ 20ին որ է Օգոստ. 7/19ին՝ Յայտարարութիւն մը հանեց, ծանուցանելով Տայերէն լրագիր մը Տրատարակելու գիտաւորութիւնը, եւ Տրուիրիցի բաժանորդագրութիւն Տրատարակելի ամսաթիւթիւն, որուն անուըդ գրած էր Ազդարար, այսինքն իւրպանսիւր ամսոյ քաղաքական եւ ազգային անցքերու «ազդ արարող» Գինէն նշնոյ տարւոյ թիրայ ամսոյ 30, որ է Հոկտեմբեր 16/28, երբ Աշտարակի առաջին թիւը Տրատարակեցաւ, ուներ արդէն Մարգարի մէջ 28 բաժանորդ: Այս Հոկտ. ամսէն սկսեալ Աշտարակ ամսաթիւթիւր կանոնադրապէս շարունակեցաւ ամսական 21—35 թիւով բաղկացեալ ամսապարտեր տալով մինչեւ 1796 Փետր., երբ՝ հաւանականագոյնս ծերունի նախախմբազրին մահուամբը, թերթը դադարեցաւ:

Աշտարակի օրինակին հետեւեալ թէ Հընդակատան դատուս սկիզբները, եւ թէ մեր կողմերը լրագիրներու երկայն շարք մ'եկաւ յաւրեցաւ, որոնց թիւը մինչեւ այսօր գրեթէ 180ի հասաւ. թող նաեւ իբր 20 հայատառ առակերէն լրագիրները:

Առաջինկայ 1894 Հոկտ. 16/28ին պիտի լրնայ Տայ լրագրութեան սկզբնաւորութեան եւ կենացը նարինը տարին:

Հարկաւոր է լրագրութեան ազգին բլրած օգուտները անգամ մի եւս մասնանիշ ընել: Թէ մենք այս օրս առանց լրագրութեան ինչ կ'ըլլայինք, բաւական է միայն նշնոյ իսկ լուսաւոր դարուս մէջ՝ այս բուկին այն գաւառներն եւ մեր իսկ ազգին այն գիւղերն ալաջ առջեւ բերել, ուր լրագիրը տակաւին մուտք չունի: Առանց լրագրութեան ուր է քաղաքակրթութիւն. մարդկային ընտանեկան, մտաւոր եւ արուեստական գիւտերու ինչպէս կարելի է գիւրաւ հաղորդակցել, եթէ այս կամուրջը, այս ցուացուցիչը չըլլար: Ազգային գիտութիւնը ինչպէս

կրնային յառաջանալ, եթէ անընդհատ հետազոտող թերթներ չըլլային: Հասարակութեան մէջ հանդիպածներն եւ ասոնց դարման ինչպէս պիտի գիտնար եւ խորհրդածէր իւրաքանչիւր անհաս, որ արդէն բիւր հոգեբով բեռնաւորուած է, եթէ չըլլային մասնաւոր ընդունակ անձինք, որ առ այս կուրած ըլլալով՝ գիտնեն ու քննեն ամենայն ինչ եւ ծանուցանեն հասարակութեան:

Ազգին անհասներուն սոյն գասն իւր անձնուրաց ծառայութիւնը 100 տարի մատչոյց հասարակութեան: «Անձնուրաց» ըսինք, զիսն զիս ասոնք որչափ ալ բարցրական յարդուութիւն ունեցած են, սակայն ոչ որ կրնայ նախանձիլ քսոնց նիւթական յարողութեանը: Արդ լրացնելով 100ամեայ ծառայութեան իջնան մը՝ առաջինկայ 1894 Հոկտ. 16/28ին պիտի սկսի նոր շրջան մը:

Մենք կը կարծենք թէ այս առիթն անուգուս անցընել՝ առանց պատասխանատուութեան չի մնար նշնոյ իսկ փութագիրներու համար: Ժողովուրդը նիւթական է միշտ. այսպիսի առիթի մը մէջ, երբ խմբագրութիւններն իրին նշանակութիւնը ցոյց կու տան եւ հայագրութիւններ կը կազմեն, ժողովուրդը սրամազրութեան մէջ կը գտնուի ճշմարտութիւններ, իրականութիւններ շուտով ըմբռնելու եւ կործանականագու գործակցելու: Երբեմն ուսուցիչներն, դերասաններն ու խմբագիրները ժողովուրդեան արհամարհանաց կամ ողորմածութեան առարկաներն էին. այս օրս ժողովուրդեան միտքը, սիրտն եւ երկուքն ի միասին այս երեքին ձեռքն են. ալ ժողովուրդն հասկնալ է ասոնց նշանակութիւնը, սէր ունի, համարութիւն ունի ասոնց, եւ գիտնի ի մասնաւորի մամուլէն ունեցած կախումը:

Միւս կողմանէ ներկայ Տայ լրագրութիւնը շատ թերութիւններ, գիտելու արժանի շատ կէտեր ունի, որոնց վրայ խորհիլ, վիճել եւ իւրարու միաբանել՝ ազգային թերթերու կենսական կարեւոր սլոք կու տայ: Եւ որչափ բան կայ խորհելու: Գիտե՞ այս օրս մեր իբր 22 թերթերէ բաղկացեալ լրագրութիւնը թէ ինչ բանի մտազիր ըլլալու է ամեն մէկը, եւ ինչ կերպով կարելի է միաբան գործակցութեամբ ազգային լուսաւորութեան եւ քաղաքակրթութեան զարգացման աճում տայ: Ի՞նչ են պատճառները որ 22 թերթերէն գրեթէ երեք քաւորացի իրարու հակառակ ուղղութիւն, հակառակ շահեր յառաջ տանելու կը ձգնին: Ի՞նչ է պատճառը որ մեր թերթերը միշտ քործա-

1 Հուլիտի 1887, թ. 7, էջ 89 Աշտարակ լրագրոյ վրայ Խոսեան առիթն: Մոնիտորնայի (1887, թ. 1) մէջ Ս. Գուսմբերանի գրած աներկութեանց վտառհիշում, Աշտարակ Յայտարարութեան հրատարակուիլը Մայիս 20ին, իսկ առաջին ամսապարտին հրատարակութիւնը Յուլիտի կը քննիր: Հետեւեալ 1894 Մայիս 20ին Յոսեանն առնել կը սրբորդէր: Մեկընդ Աշտարակ այժմ մեր անքն ունեցնալով՝ կը անձնեցը որ ամբողջ նոր ձեւով յասուի Ազգային լրագրանց կը գործանէ Ռատմ. Կ. Ղամար ամս. 20., հրատարակուիլ Յայտարարութիւնը մեր Օգ. 7/19 է: Թերթին առաջին թիւը՝ Մթերի ամսոյ 30, եւ հրատարակուած է: որ է մեր Հոկտ. 16/28: Հմտ. Պատմութիւն Տայ լրագրութեան, Ա. Հար. 1893, էջ 23, 199—212:

վարական կենսք մը կը վարեն, հազիւ օրական պարենը կը հայթայթեն, կամ ինչպէս վաթսւնական թուականներու հայ լրագիր մը կ'ըսէր, «պապուհի պէս հոգ կը մուրան», Ի՛նչ կերպով կարելի է ժողովրդեան իրաւացի պահանջը որ ըստ ամենայն մասին կատարեալ, առողջամիտ, ազգին լուծեան շահուն հետամտող թերթեր կ'ուզէ, հատեցանել եւ համակրութիւնն ըսողունը, Ինչու մեր մամուլը միայն մեր մէջ տեսմանափակուած է, եւ անձանօթ կը մնայ ուրիշ ազգերու:

Այս եւ սոյնպիսի խորհրդածութիւններ կը գրենք զմեզ որ առաջիկայ Յօրեկնի առթիւ յորդորներ ազգային խմբագիրները եւ ասոնց հետ ազգը, որ միջոցներ մտածուին եւ ձեռք առնուին ազգային թերթերը վերանորոգելու եւ վերօյնեալ անպատեհութիւնները բառնալու: Մենք կը կարծենք, որ յաջողք առաջարկութիւններն բացարձակ անգործարարի չեն, եւ եթէ գործարարին՝ շատ օգուտներ յառաջ կրնան բերել:

1. Հայ խմբագիրներու համաժողով (congrès) մը կազմուի, յարմարագոյն տեղ մը, ուր խմբագիրք խորհին եւ գործնական միջոցներ ցոյց տան ազգային թերթերն իրենց արժանաւոր բարձրութեան հանելու եւ հասարակութեան զգալապէս օգտակար ընելու: Այս օրս համաժողովներն ամէն ձեռնարկութեան յառաջարկմութեանն անհրաժեշտ պայմանը կը նկատուին, եւ կը տեսնենք որ Եւրոպա անընդհատ համաժողովներ կը կազմէ գիտութեան, արուեստից, ընկերութեանց ամէն ճիւղերու, եւ ասկէ մեծապէս օգուտներ յառաջ կու գան:

2. Ի սկզբանէ ցայսօր հրատարակած լրագիրներու ցուցահանդէս (exposition) մը դուրի թէ ազգային կենդրոն մը եւ թէ եւրոպական բարձր մը: Այս ցուցահանդէսն ազգին այլեւայլ կողմանէ օգտակար ընելու միջոցներ ձեռք առնուին:

3. Միջոցներ առաջարկուին կենդրոնական անձեանմունքի գրամագլուխ մը կազմելու, որուն տոկոսբէն ժամանակին հայերեն լրագիրներու տարեկան օրինակներու բաժանորդագրուի՝ օրինակներն աղքատ զգրողներու, ուսուցիչներու, մատենադարաններու, ընթերցարաններու բաշխելու համար: Ասով իւրաքանչիւր խմբագրութիւն գէթ որոշեալ քանակութիւն մը մշտընջեալոր բաժանորդաց կ'ունենայ:

Վերջապէս թի՛ղ իւրաքանչիւր խմբագրու-

թիւն խորհի իւր կողմանէ Յօրեկնի նշանակութիւնը օգտակար ընելու միջոցներ:

Այս երեք կէտերու վրայ մենք պիտի վերադառնանք, երբ ազգային խմբագրութիւններ իրենց կարծիքներն յայտենն:

Նորիւն Աւուրեւոյթի թերթի խմբագրութիւնն իւր կողմանէ պիտի հրատարակէ գալ տարի Յօրեկնի առթիւ՝ «1794 Հոգեբանական Յօրեկնի» Հայ Լրագրութեան 1894» վերագրով պատկեր մը,՝ որով Յօրեկնի յիշատակը ժողովրդեան մէջ մշտնջենաւորել կը դիտէ:

Հ. Թ. Յ.



ԱՐԻՍՏՈՏԵՆԻ ԵՆՎՈՐԳՄ ԸՍՏՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՈՐՈՆԱԿԱՌՈՒԹՅՈՒՆ Կ. ԿՆԵՐԻՐԻ

Հայագետ Նեղինակ արդէն նախընթաց նշանակուած միտն մէջ (8 28) ընդարձակ խօսքաց Եւրոպայ Սեյաթի գործեր վրայ, որ Արիստոտէլի անուամբ տպուած է «Իսալիք Անյոթ», գործոց մէջ, եւ թէ ինչպէս 1891 ի աքսնս Ընթերցի գտնուելով գտած է սոյն շարին թարգմանութեան նշագոյն օրինակ մը որ զեծ է յաշող ժամանակի վտիտութիւններուն եւ որ «Յաղագս Աշեսարհ», գտնութեան վերջն մասն է թէւ «Յաղագս Աստուծոյ», սկսական տեղորոշը կը կը ըլլիմիմայ ծնողարին մէջ. — «Մայր-Յոցակի», մէջ Թ. 2050, գ. «Գրանս յնդիստոտէլի Յաղագս Աստուծոյ», — Նեղինակն այս պատեսական նատուկորն ընդօրինակած ըլլալով խարած է այժմ մեզ հրատարակութեան նստիւր, զոր կը ղոնթը նոս Նեղինակն ընտանան գործոյն մեր թարգմանութեանն իրեն Յասելուած հրատարակութեանս մէջ ճշդի պատուած է ընդօրինակութիւնն որ նոյնպէս նմանով օրնակուած է ծնողարին՝ նմանքն անոր ամէն սեպակուութեանը ուղղագրութեանն եւ կիտարութեանն: Զնալարն ինչպէս կից յիշատակարանը կը ցոյցնէ՝ գրուած է վասնական վարդապետի մտնմանս Աղթամարցի աշակերտէն Լուրմաշատ վանաց մէջ ՌՏԲ (— 1233) Յոսակարն: Զնուարին սովակաթիւն տղարութիւնը (աստուած, - թիւն են) ալ պահուած են ճշդի:

Հ. Թ. Յ.

Արիստոտէլի յաղագս Աստուծոյ:

Այդ խախիթ ինչ բան է. եւ հայերնի ամենայն մարդկանն իբրև յից ամենայն. եւ վն նյ է առ մեզ հաստատեալ, եւ ոչ մի բնութիւն ինքն ըստ ինքեան բաւեալ լինին: անպատ լինեալ առ ի նմանէ փրկութիւնէն. վասն օրոյ եւ ի նախնեացն օմանք կան-

՝ Յու ասոր վրայ մանրամասն թերթի կողմ վերջն երեւել: